

առնն է քանդել, իսկ պատերազմէն վերջը չիմել » :

Բ. Կիրարկէ՝ որք տեղւոյս Ռուս կռավարիչը Հայոց Առաջնորդաւ ըստին այցելութիւն տուաւ և ժամու մը չափ Գեոր. Տեղապար Հօր հետ տեսու յայնն ըրաւ ։ Իւր անակցութիւնէն յայտնի կրնար մակարեւորիլ թէ Ռուսերը հոս պիտի ձմեռեն եթէ քաղաքական նոր պարագայ մը վրայ չ'հասնի և թէ նոր պատերազմի մ'երկիւղ կայ ։ Թերեւեաւ այս վերջին պատճառ տուած է որ քաղաքիս չորր կողմերն ամեն տեսակ դէնքի վարժութիւնն մեծ եռանդով առաւ կը տարուի ։ և անցեալներս արեւկուած թնդանութիւնն ալ (որ գրած էի) վարժութիւնս արդիւնքն եղեր ։

Գ. Հոս կենաց, բնից և պատ
ւոյ պաշտպանութիւնն աշաղու-
հակողութեան ներքեւ գործած
ամեն կողմ առանց բացառութեան
և մեք խորբրիտ թերթերը կար
դալով յանչափ, կը ցաւնք, օ
պատեբաղմէն վերջն ալ՝ Ասի-
ամեն կողմերն աւարառութիւն
ներ և պայտնութիւններ տակկա
կը շարունակեն։ Եւ նոյն իսկ Պօ-
սոյ և յրջակայից մէջ ոստիկանն
և զինուորներ մարդ- կը մերկե-
ցըսեն և այլն։ Տարակոյտ չկ-
թէ հոռ աշխատ պիտի բլլայ
հոդ ալ այդպէս

Հոս ուր որ փոքր
ընկ զեղծում մը կամ ոճիր մը պա-
տահի, այն կողմի պաշտօնեայ
տասնապատիկ տուգանաց և պա-
ժող կը գատնապարտուի :

Հառա ուրախ եմ որ եղեռնակա-
ղէպերն Ձեր հաղորդելու դը-
բաղդութինը չունիմ։ յի՜րա
հաճոյական բան է եղեր օրին-
հղիւ գործադրութիւնը, որ հ-
եկած օրէս 'ի վեր կը վայելիմ։

6. Դ. Նամակս հռչակու միջոց
մէկ քանի հազար՝ օտորագրո
թեամբ ըրբորքի մը տեսայ՝
դէռն բոլոր հրերանոնայք կ'առ
ագրեն՝ որ Ռուսական հրամ
նատարին պիտի ներկայայնե
նրիստունայք սոյն հառագր
կէ խնդրեն՝ որ դէռ լրեցն ք
նակն ետ չբաշտ՝ իրենց վիճ
կըն ապահովելու միջոցներ ձեռ
առնուն և իրենց ապագային հ
մար երաջխատորութիւն մի ուղ
ի. Իրան կողմանէ և

Ըստ իս² նշանակութիւն չունի
այս հանրագիրն, վաջն զի այս-
պիսի գործոց միջամտելու յոյս
մը չ'առնուելի միւսաց քով:

ԹԻԻՃՃԱՐԻՅԷ

ገዢዎች ለገንዘብ ልማት.

Տէրօպատէթ 25)7 ԻԼՈՒԼ.

ԻԽՐԱՃԱԹ.

ԲԱՄՅՈՒՆԻՔ : — Պոլս մալ իւզէրիւն
օլանն մուամէլէաթ Բէք Էհէմիլլէթսի
տիր: Մայաօսուհն Ֆիլաթը 8 պուչու
զրուշ, Ատանա 7 պօլլուհ: Մէկ
ճուռ մալ, 30,000 օգրա:

ԹԻՅԹԻՒՒՅՑ. — Վերինի հին Էնդա
րէ մալը 32 դռուէ իրէնքեռ տիր
դռնադ հինգ Վան մալը, 14 տնէ 1
դռուչ գատար, 1 ճորագտան էնէ
խապէրէր ֆէնա օժնադ, իշ ես
տուր: Մէկճնտ մալ, 4,000 պտե
նիւն, — Կառաքալալը եռնու, 0
մալը իրաքա՝ 240 դռնալ, 10 տն
11 դռուչ գատար վերիւրէր: Ճա
տուր մալը 8 պաշուդ, վէ Տօլուր
ճա մալը 7 պաշուդ դռուչ վերի
նու, լիւր 100 տան:

Անթոն — Եւզեմու մալ, 250 և
բէթ և Անիւրէն շու ֆիւթլա 80
բէթ մալ սաթըլլար — Սէլանիք
Մալաթիա մալը, ճիւսիսէ կէօրէ 1
տալ 210 դրուշա գաւառը և Քէյթ
զար վէ Էնգուշ մալը, 180—190 դ
Պարսէսէ 175 դրուշ Եգգաւը, 1

Քրիստի: Եւ Մէհնուտ մալ, 2
սանտրոլ: Ախիրէն 80 սանտրոլ
ոսթըւաթ, պիրինձի ճինս 34 զրուշտ
լըինձի ճինս մալաթ 26 զրուշ,
սգարժաար 12—15 զրուշա գաւաթ

զԱԼ ՄՕՄՈՒ. — Մէջնու մալ,
 չուղա՞ծ թրապուզան մալը իշխն
 անհոգ զորուշտան, զե Անա
 լուտան հէլէն սպիր մալլար իշ
 17 պուհոգոտան 18 դր. 10 բար
 օլարաք, Օմանլը լիւրտար 110 շ
 տան, 15 չուղալ գաւաթը մալ
 թրար:

ՃԵՂԻՐ. — Մէջկուտ մալ 400 չ
 վաւ. Կէջէն հաֆթա, ֆիլայթը արթ
 հարգը 100 չուլլ մալ սաթըլուր
 էնկինը, 8 զրը. Ենչարէ, 6 զրը.
 քարաւան 7 պուչուղա գաւորը. Գայ
 րիյէ, 6 պուչուղաւն 7 է գաւոր
 Եօզղաւ 5 զրը. Ագ շէհրի, Թօզ
 Է տէն 5 պուչուղա դորքնւա գաւոր
 րիւր 100 չուլլուր.

ՏԵՐԻՒՆ — 200 պահես ինք տեր
սաթելաբ շու ֆիլաթլա, — Անտ
լու, գուրու, 9 պարսլուգտան 10 դ
րուշա գաաաա, լիրայի սամանի
ղուրուշաաա Վարան, 8 դուրս
լիրայի սամանի 140 դուրուշաան
երեմ Վարան մուլլ, թուղլու,
ղուրուշ 10 արարաան 8 պարսլու
գաաաա : — Քէլի տէրիսի պարսլու

վէ էյի ճինս մալ, 7—8 բարձրաբ պիր լիրա իտէեօր: —Գօյուն տէրիաի եօգ տուր, վէ աղըրլըլարընա կէօրէ, 8 պուշուգտան ի ձ բարչա դատարընա պիր լիրա վիրիլիյօր:

ԳԵԹԻՆԻ ԹԵՈՒՈՒՄՈՒ: — Պռ. ժաղը
դիտանէ սաթան վարը նէթնքիւ ալմն,
ճ քիւննալնէ 1 օւմ. լրասը իսթննիօր:
ԸՈՒՅԱՄ: — Ալաննար էքէրնէ խա-
հնլի տիր, էք էյն իդլու ժաղը, լրա-
ն 100 դը. հիսապըլա, ճ պոնչոգ դոն-
րուս գատար ավընքնօր:

Երմէնիկէրին հիճրէթի հագղընաա
մուհարրէրաթը ըէսմիյէ:

(Տիւնքիւն անսխիւնքուն տեղւոյն .)

٢٠. ٢.

Ժեշերաւ Լէօնիւնաւ Լաւարեֆորմն
 Դարչի Խաւարի Բաւար Կարգեմ Լեւոնե.

«Գարս», 1 իւլւլ, էջ91էն
«Թիւրթիւխանարան ճան վէ մա
լընը մուհաֆազա իշին լալըմէ
էն թէտպիրի իթթիխազ իթմ
նիդի տիւն պա թէէկրաֆ սիւ
րէնա իթմիշ իսթիւ. պու կիւն է
մէնի միլլէնիստէն պիր թէէ
րաֆ պալաւմ. էրմէնիլէր պէօիւ
գօրգու իշինտէ տիրէր. վէ հիւ
քիւմէթի Օսման'յէ մէմուրի
թարաֆընտան պիր հիմայէ կօ
մէմէրտէ օլուպ, տիւչար օլու
տուր զուլլաւր իւղէրինէ, հո
ւաւրուսմուզա տէօքիւմէյէ
գրրլանըօլլար :

« Զաթէն ֆիւրտլէրին դօրգո
սունտան : Ալաշկերտէն իրմէն

էր հիմերթէ պաշամըշար, խոստիյլէ խորասան իրիսթիյանը
ըը տալիս ընկարա իմթիսալ ի
մէքտէ պուլունուշորար: Միւ
հազրէթլէրի, մալիւմիւ ալին
տիւ քի, պէնտէլէրի իմբարաթ
ըու գալիմագամնտան իրանտի

Միշէլաճն) աւարդում թախմախ
կեօրէ, Էրմէնի միւլէթինի քէն
մէմէքէթինաէ պըրադըպ հ
րէթէրինի մէն իշին մանէն
լիմաճն կէլէնի եաբաւմ. մէն
մուսաւմ իւզէրինէ քէնալիլը
թէմմիւն իթաւմ քի, հէրթիւմ

իմ առթիվ իմ մեք, քենտիլերի
 չիւն են էյի թարիգի հուհա՞
 դա վէ քէֆալէթ տիր:

«Միւշիւր հաղթելիւրի, ա
խքեաթ օւսուչում քի, զաթը
լիւրի տախի պէնիսի իւե հէմ
քեար տըր. վէ իւմէնի միւլէ

սիրն էննիկէթի հալի իշխուն, թէ-
տապիրի միւսէստերն մէվգրի
իերայի վաղ խաճճէթնիդ, իշթէ
պու սուրէթի, էրմէկէթնիդ պու
տուտուգարը հալը պուհանա
խիթամ վիրմիշ օլուստունուզ, վէ
քէնտիէրինի մէհպուր խաթայնի
եհրէրինաւ գալըզ րահաթճա
իշթէրի մէջ մէշուր օլմաղա :
Էրմէր եօզ-տուր սիզի խաթա
իթմէեքի, պէնիմ պիր սէօղիմ
եանի, «րուսիայա հիհսէթ խաթ
նիզ» սէօղիմ, ահալիս խրիս
եան օլան պիւթէն էեպիթէթ
րինիդ չէօլէ տէնտաթրէպիլի
վէ օրալպառա օլան պիւթիւն էր
մէնիէր պիզիմ հուտուտունուզ
հիերէթ խաթպիլիլէր :

« Գաղաթի պէն եղճան ու տի
լիբէնի միւլէթիւն տասթ օլտու
ղումտան , վէ քիւլիթիւն մըզ
տարտաւ հիճրէթիւն նէ տէրէճ
մուսիպէթի տաեի օլտուղուն
պիլտիլիման , վէ Ֆէխամէթլը
կրաւաիւք հազրէթիլերիւտէն տս
իւի էվամիլի քաթիլիէ ավտղը
տան , պու իշէ հիւսիւն իթմէն
զի քաթիլ միւլիւտէլէրիւն ըճճ
իաէրիւմ : Լ.Ֆնիէէթի վէ աւտլէ
սայէսիտէ իւթիլիւհաթ իւլ
էօմի կէչիլրէն վէ էմէլերիւտիւս
մէրէսիլի կէզօպիլլէն : Եհսիլ
սիլի տուաւը օլտըրար :

« Հիմերթին Եօնիւնիւ ալմա
իշին հէր նէ թէտալիւ իթթիլա
իթմիշ իսէնիզ, թաբաֆըմա իշ
րէ հիմմէթ պուլսուրմանըզ միւ
թէրհամարը : »

ԺԻՆԵՐԼ ԻՆՏԵՆՆԵ
ԼԱՋԱՐԷՑ
(ՏԵՂԵՂ.)

Լիւնէ Պուրղաստան կէ
 Բէնչլենպիհ (21/3 իւլ) Կիւն
 Թարիպէ պէր վէճհի աթի եա
 յօրլար.

Զարչեպիհ կենն էջը
 տօրու, պր ծնպառն իւն ծն
 ֆեր զապիւիէ պուրառա եկմի
 լէ, ահապառն պիր մըզա
 պունդաքն թէլզքք խուպ, պ
 զը հապարեթմալը մուսնէլ
 տան սօնուր զապիւիէր լէ
 պաշտօնաքն Լիւլէ Պուրդա
 մանտանքն կէօթիթաւէր
 մանտան ներաւէն կէլէրա
 տուպ, եհալթառն օլան եկ
 զը բնսիլէյի թալպ իթաւը

նապալը քննությունների դասապահներն իտարեմանի էլէ պլմադ իշիւն կէլըլը օլուռ գլարըն պլմադան իրմտար Բուս գումանտանը, « Պիշ հետուր դասապալը թախիւէն իթմմմիշիդ, վէն պէօլէ պիր էմր տախի ալմամը լըզ տըր, հէր հայտէ սիզլին եւ տնիդտէ րէսմի պիր քեաղըտ վէն եախտա պիր եօլ թէղըէրէսի օլմալը իտի», տէ իշ վէպազ վիրտի վէ սնպալընն վէ ստէմէրէթիւնի սիլաշլարը ալընըպ, ահալի թա թափընտան քննություննէ տահա գիտտէ սույի մուամմէլ օլունմա մազ իւղըն գաւապատան պլի մըգտարըն ստաֆէնտէ տէլին եան լարաւա սսքեր թէրֆիդ իտրիթէ կէրն կէստէրիլտիլէր Ե Իրթիս կիւն, Լիւէ Պարզտա գայմազա մէտիտի մայէթիտէ 40 յէֆէր սի սահլը առէմ օլարազ պուրաւէ կէլտը: Ահալի պէյնիտէ թէք րտար հէյնճան զուհուր իրմտի վ պուշարա տախի պիր հիւն մուամմէլ իպրազ օլունմայըպ ահալի գայմադալը վէ ստէմէրէթիւնի գուչաթըպ Բուս գումանտանըն կէօթիլտիլ, վէ օ տախի էվվիշի կիւն զապմոթիլէրէ իտի տիլի սիւալը գայմազա մա իրմտ Դայմազա մ պիր մըգտար շաչ րարազ մէվապ վիրիպ տէնի քէնտէ իւղըրինտէ րէսմի պէքաղըտ եօգ տուր, վէ անճա չիֆաճի թախիլմթ ալըը տը Պունուն իւղըրինէ, գայմազա մա ստէմէրինտէ օլան Մարթի Հէնրի թիւֆննըլէրի, վէ ստ

ኮስቲሊሊዮ

ԻՄԱՍԱՆ	ՄԱՐՏԱՐ	ՏԵՍԻՍ	Օ. Լ.
ՀԷԽԱՅԻՐ			
Պուղոսյ սէրթ, Արօֆ	բիւէ	24-27	100
» սէրթ Լիպարա 53 60	»	22-27	»
» Եղմըչափ Թուռնա 53 60	»	21-24 . 50	»
» Լիպարա 54 58	»	21-25 . 50	»
» Բուժէլի	»	»	»
» Լիպարա 55 60	»	»	»
Մըսըր պուղոսյ	»	»	»
» Թուռնա	»	»	»
» Բօթի, Օրսուռ	»	»	»
» Բուժէլի	»	12-13	»
Արքա Թուռնա	»	10-11	»
» Բուժէլի	»	10½-12	»
Եռլաճ	»	11-14 . 50	»
Չալապար	»	15-16	»
ՏԱԴԻԴ			
Եերլի ունու	Հաւալար	96-100	»
Օտեւա ունու 1 խնճի ճինա	»	120-125	»
» 2 խնճի ճինա	»	115-118	»
» 3 ճէ 4 խնճի ճինա	»	95-108	»
Գալաւ 1 խնճի ճինա	»	»	»
» 2 խնճի ճինա	»	»	»
ՕԴԳԱՄԱՆԸ			
Գաւնիկ Բիօ 1 խնճի ճինա	100օգդար	1200	»
» 2 խնճի ճինի	»	1100	»
» 3 խնճի ճինա	»	900-1000	»
Շէրիկ Հօսանաւս վէ Թրիւնթի	Դանթար	204-206	103
» Մըսըր վէ Մօզօֆ	»	190-195	»
» Ֆրանսըզ քէլէ	»	240-245	100
Պիպիկ Պէնկալայ	օգդար	5 դէ-8	104
» Գլիլիս	»	100-130	»
» Մաարա	»	50-75	»

Թ Ի Ի Ճ Ճ Ա Ր Ի Յ Է

ԷՄԳԱԼ	ՄԸԳՏԱՐ	ՅԷՅԱԹ	Օ. Լ.
Փերթոյ Պաշտօնագր	անասորք	47-47 . 50	100
Բով Սպարապետէն	քրիօրիք	8-8 1/4	»
Բոյա ինկիլիզ	անասորք	195-200	»
Զայ ինկիլիզ	օգգա	100-120	»
» ասոր	»	40-60	»
Փիրիճէ ձեռնագր	չուլիլ	41-42 ֆր.	»
» ինկիլիզ	»	165-168	»
Խերիթի	19-21 օգ.	100	»
Բով ինկիլիզ	8-8 1/4 կալոն	100	»
» Թրիւսթէ	16-17 կօլ	100	»
Սայ Էսոր Սիւրբիա	օգգա	12 1/2-13	105
Զերվիշ Էսոր	»	8 1/2-9	»
Գուրպոյ Էսոր Մօսքօֆ	»	9 1/2-10	»
Տօն Էսոր	»	6 1/2-7	»
Խալիքար սիւլա	»	35-44	120
» զերեւոր թարմա	»	5-5 1/2	140
» սիլ	»	5 1/2-6	105
—			
ՄՍՏԷՆ			
Պագր ինկիլիզ	օգգա	13-50	100
Զինգօ	100 օգգա	95	»
Գալայ	գանձար	475 ֆր.	»
Գուրպոյ	օգգա	3 1/2	104
Թեհեր	2 անասորք	»	»
Գարձից	50 քրիօրի	82-86	100
Յով	անասորք	»	»
Զիլի	»	»	»
Զիլի	գանձար	50-52	»
» Զագէթ	»	35-38	»
» Թիլիթ	»	60	»
» Զագէթ	»	90	»
» Զագէթ	»	100	»

ԻԽԻԱՃԱԹ:

ԻՄԱՎԱ	ՄԸԳՏԱՐ	ՖԻՑԱՐ	Օ.Լ.
համայնք Մըսրը	ողգա	5-5½	100
» Անատուլ	»	7½-8½	»
Եմբաղը Գասառ պաշը	»	10-11½	140
» Անատուլ	»	6½-7½	100
Թիֆլիս Էնդարե	»	32-32½	»
» Պէյ պաղար Գասառ/աշը	»	30-34	»
» Էան	»	44-45	»
Տերի Էչի	7-12 բարչա	100	»
Պայ մոմու. Անատուլ	ողգա	17-19½	110
ձեհորի Գայաթրի, Էնդարե	»	4-7½	100
Փենկվիթ Անատուլ	»	3-3½	»
» Թոխու/ու	»	2-2½	»
Ափիս	»	190-210	»
» Ձիբեթի	»	110-120	»
Քերեկ Բոխումու	բիլե	32-33	»
Սուսամ	ողգա	3-3½	»
Անիսոն Սաղըզ Վե Չէշե	»	9-9½	»
» Անատուլ	»	6-6½	»
Քիսիսոն	»	6-7	»
Ֆատուխա Թունա	100ողգաաթ	135-145	»
» Բրապիզոն	»	125-160	»
Ջեյրին Էաղը Մախլիլ	ողգաաթ	6-6½	110
» Մյալալը, Կերիա	»	6	»
» Կէշիշիկ	»	6½	»
» Նուշան	»	6½-7	»
Սապուն Կիրիս	»	5-6	»
» Բէթիսո	»	5-5½	»
» Մախլիլ	»	4-57½	140
Պատան Երապիզոն	»	10-12	100
Ֆընտըզ Տապիլզոն	չուվալ	125-130	»
ձեկիզ Անատուլ	ողգա	2 3	»
Ինոյր Իզդիլ	դանթար	60 70	»
Գուրու Իզդիլ	»	85-90	»
Էլնիք Գաղը Թունա	ողգա	7-8	105
» Օտէսա	»	5-6	»
Ջեյրին Թրիլա	»	2-3	»

